

մէջ: Միթէ անզ որ Վարդապետարանին քը Ե-
նութիւնը աշխարհականաց գատաստանին տակը
չէ ձգած: Գնեմք թէ յանցանք կամ պակառու-
թիւն կարենար համարուիլ իրեն (Վարդապե-
տարանին շարադրութեանն ու տպագրութեա-
նը պատմութիւնը չգիտողներուն առջեւ) որ
ինքը Ռուսաստանի մէջ գտնուելով, եւ Ռուսա-
ստանի Հայոց Վիճակի մը Սուածնորդ, իրեն Վար-
դապետարանը Տաճկաստանի Հայոց Պատրիար-
քին եւ Հոգեւորական ժողովոյն յուղարկեր է
իդատաքննութիւն, եւ ոչ Ս. Եջմիածնայ Սիւն-
հողոսին կամ Վեհափառ Կաթուղիկոսին. եւ
ի Փարիզ տպագրեր է 1858-ին, եւ ոչ ի Մոս-
կուա կամ ի Տիֆլիս կամ յԱթուքրիսն. եւ ա-
սով ցուցուցեր է (իրեն խելքովը) յիսկատար ար-
համարհորդին (ոլորեալ ուսուականութեան պահանջութեան առաջական աշխարհական անդամութիւնը) Եկեղե-
ցականաց Հայոց: Խոկ Հայոց Եկեղեցւոյն աշ-
խարհական անդամոցը ինչո՞ւ ցուցուցեր է այդ
արհամարհութիւնը, Վարդապետարանին ո՞ր
երեսը, ո՞ր խօսքին մէջ: Ո՞չ ապաքէն տեղն
է այդ իմաստակին իւր թրովը իւր գլուխը
կտրելու պէս՝ սքոլաստիկեանց միւս առածը
կրկնել իրեն ու ըսել. „Ար յոյժ ցուցանէ, ոչ
ինչ ցուցանէ“: այսինքն ով որ ստախօսու-
թիւն կամ չափազանցութիւն մը կիսառնէ իւր
խօսակցութեանը մէջ, բոլոր խօսքին ալ ոյժը
կլորսրնցընէ:

Բայց մեք կտեսեմք որ իմաստակ դատա-
քննիչը այն խօսքով ուրիշ զիտնալու հարկա-
ւոր բան մը կցուցընէ մեզի. Եւ այն խօսքը
Եսովպասի առակին մէջ առիւծի մորթ հազած

ՏԱՄԱԿԱՆՈՒԹ ՃԵԹԵՐԸՆԻ

ձեքը անզդիացին Միացեալ նահանգաց
երրորդ նախագահն եղած էր, և հոչակաւոր
ֆրանքինին մեծ բարեկամն էր։ Սա այլ եւ
այլքաղաքական եւ իմաստասիրական զրուած-
ներ թողած է, յորս են նաեւ հետագայ տասն
կանոնները։ Ինքը մեռաւ 1826-ին, եւ յիշա-
տակը հայրենակցացը սրտին մէջ կենդանի
մնաց մինչեւ հիմա։

Ա. Այց բանե որ այսօր կրթաս ընել՝ վաղուան մի ձգեր:

Բ. Այց բանց որ դուք կը նաս ընել, ուրիշի
ընել մի տար:

Գ. Շահնելէն առաջ ստակո մի վատներ:

կենդանւոյն ականջներուն կեմանի. վասն զի յայտնի կցուցընէ թէ ինքն ալ ոչ թէ եկեղեցական է եւ աստուածաբան, ինչպէս որ ուզեր է ձեւանալ, այլ հասարակ աշխարհական մի է, իւր կարծեօքք միակ պաշտպան իրաւանց Հայաստանեաց եկեղեցւոյ. Իրաւունք չունենք ուրեմն մեք ալ կարծելու թէ այս զրուածքն ալ այն քանի մը աշխարհականներէն մէկունն է, որ իրացընէ լիակատար արհամարհուրիսմբ Հայաստանեաց եկեղեցւոյ եւ եկեղեցականաց, իրենց շաղփաղի զրուածքներուն մէջ մերթ իրենք զիրենք վարդապէտանուաննեն յանդգնաբար, եւ մերթ ազգիս եկեղեցականներուն ամէն տեսակ նախատինք կուտան. Մխիթարեանց փչմամբը եւ հոգւովը. ոչ ազգային կաթուղիկոսական աստիճաննեն պատկառելով, ոչ եպիսկոպոսական պատիւէն, ոչ վարդապետականնեն եւ ոչ քահանայականնեն: Այն, այն, ունիմք նաև մեք լիակատարհամարհուրիսմ, բայց այդպիսի յանդուզն աշխարհականաց համար միայն պահեր ենք զայն. ուստի եւ անպատութիւն կհամարինք մեզի դոցա ամէն շաղփաղիութեանցը մի առ մի պատասխան տալ:— Եւ եթէ յաջորդ յօդուածներուն մէջ իրենց իմաստակութիւններն ալ ջրեմք եւ հերքեմք, ինչպէս որ պիտի ընեմք, մեր միտքք ամենեւին իրենց հետ խօսիլչէ, այլ միայն Մխիթարեանց կաթողիկութիւնը պարզ ցուցընել, եւ Վարդապետարանին մէջի խօսքերուն՝ նոցա ըրած վարդապետութիւննեն որքան հեռու եղածը հրապարակել ազգայնոց առջեւը:

Գ. Աժան է ըսելով՝ մի գներ այն բանը որ
քեզի ահօգուտ է:

Ե. Փառասիրութիւնն ու հպարտութիւնը մեզի աւելի վնաս կրերեն քան թէ անօթութիւնը, ծարաւն ու զուրտը:

Զ. Քիչ բան ուստեղուս վրայ ոչ երբէք կը-
զդամք:

Ե. Սիրով եղած բանեց մարդ չյօգնիր:

Ը. Քանի քանի անզամ տրտմեր եմք երեւակայեալ թշուառութեամբք որ ոչ երբէք հանդիպեր են:

Թ. Ա.ԺԷ. բանին միշտ աղեկ կողմբ առ :

Ժ. Թէ որ բարկացած ես՝ խօսելէն առաջ
մէկէն մինչեւ տասը համբէ. իսկ թէ որ սա-
տիկ կիրք ելած ես, մինչեւ հարիւր համբէ: